

ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԵՐ

Ա. ՍԱՐԳԻՍ ՎԱՆՔ ՈՒԾՈՅ

ՏԵՂԱԳՐԱԿԱՆՆ. — Սուրբ Սարգիս Զօրավարի անոնքի շինուած այս Վանքը կը գըտնուէր Ուշի դիպին մէջ, կարրի կիւղաքաղաքին մօտ, Արագած լեռան ստորոտը — Ա. Դաշտի մէտքի, Պատմութիւն, Վաղարշապատ, 1896. էջ 351:

ԳԱՏՄԱԿԱՆՆ. — Էստ աւանդութեան այս Վանքը շինած էր Մերոպ Մաշտոց Վարդապետը: Տաննեօթերորդ դարու կիսուն և կեղեցին թէեւ գեռ կանգուն էր, բայց տանիքերը քանդուած էին եւ վանտկան շինութիւնները աւերուած:

Ոսկան Վրդ. Երեւանցի, այս Վանքին գանահայրութեան պաշտօնը ստանձնելով, ձեռնարկեց նորոգութիւններու իր կարողութեան յափու: Ան եկեղեցին չորս կողմը պեղեց, շրջապատեց առուր պարիսպով, եւ ասարիսային ներս շինց խոցեր եւ տուներ, յուսարով աւելի լայն նիւթական մէջոցներու, որպէսզի ձեռնարկէ նսեւ եկեղեցոյ տանիքներու նորոգութեան: — Ա. Դաւթիթեցի, էջ 351:

ՄՇԱԿՈՒԹԱՑԻՆ. — Ուշոյ Վանքին նորոգութենէն ետք, ժէ դարու երկրորդ կէսին, մշակութային շափաւոր գործունէութիւն մըն ալ սկսած է այնտեղ, ինչպէս կը միայն հետեւեալ գրչական աշխատութիւնները, որոնք հասած են մեզի:

Ա. — Զաքարիա Դպիր, Գրիչ, օրինակած է մասամբ, Ժողովածու մը, 1651-1661 թր-

ականներուն — Ցուցակ Զեռադրաց երեսնի, թիւ 3071:

Բ. — Ոսկան Վրդ. Երեւանցի, Գրիչ, որդի Թորոսի եւ Գոհարաղիղի, եղբայր Օսկանէսի եւ Աւետիսի, աւարտած է Ժողովածու մը, մասամբ բոլորդիր եւ մասամբ նոոր, 1656ին: — Եւո. Ս. Թ. 1211:

Ա.դ ժամանակ Վանքին միաբաններն էին ծերունի տէր Գետրոս, բանսէր տէր Կարապետ, Մկրտիչ սորկաւագ, Զաքարիա մանուլ, եւայլն: — Զեռ. Ս. Թ. 1211, էջ 2:

Ստորեւ կը ներկայացնենք իր շահեկան յիշատակարանը ամրողջութեամբ:

Պարագայութեամբ ամաց՝ բստ շըջաբերութեան մեծագունույ լուսաւորին եւ իշխողին տունչեան, որոյ եթերաշափութիւն ի թիւ համարոյ արկեալ առ յաճումն կալոնդաց ամ յամէ յաւելեալ մինչեւ աստ առ մեկ բարեճաւ կարգաւորութեամբ, ներուց ամենայն ներդործութիւնք եւ կիրք իրակութեան, եւ գործառնութիւնք արուեստաւորութեան մերոյ, շարալրացեալ յասրտս ժամանեն, սակս ոչ մարթելոյ համանամայն ծայրաւորելոյ, այլ սակաւ սակաւ եւ դոյջն դոյջն յառաջ ածելով ըստ բընութեան կարգի ի կատարս իրի ժամանեալ վերջաւորեմք:

Էստ այսմ սարասի եւ մերս ձեռնարկութիւն իրակութեան եղեւ: Քանիդի սկիզբն արարեալ սմա ներ քաղաքումն նեղուկիում յորջորջեցելում, ունի թուարեկութենում

Տեսան Քրիստոսի Յիսուսի Ալլ՛յդ [Հ-1653] ում, իսկ ընհայկականաւ թշբ [Հ-1653], նամսեանն օգոստոսի, որոյ էին աւուրք ի՞Բ: Բայց վերջ աւարտման սորու եղել ներ Թր- ականութեան նունոյ Տեսան, Հազարորդի մեցհարիւրերորդի յիմերորդի մեցեռորդի [Հ-1656], յամսեանն յունվարի, որոյ էին աւուրք քանորդ վեցերորդ, իսկ ներ հար- կահանում ամաց բարդութեան, Հաղարորդի Հարլորդոյի հինգերորդի [Հ-1656], նամս- եանն տրէ առձայնեցելոյ, որոյ էին ա- ւուրք քանաջ, ընդ Հովմանեալ Սրբոյ Սարդի Զօրափարի եւ որդույ նորա Մարտիրոսի, ներկրումն Արարատ վերակոչեցելոյ, իսկ տեղույս անուն Յուշոյ Վաճր կամ Յուշոյ Սր. Սարդիս սահմանադրելոյ ներ նահան- գումն Ամբերդոյ, որ է լեռնակողմն կող- մամբքն հիւսիսոյ Հանդէպ Սրբոյն էջ- միածնի, Գրիգորաչինի եւ Քրիստոսակառի, ձեռամք Տէր Ոսկանի բանի սպասաւորի, եւ Թարմատար գրիչ. օժանդակութեամք եւ ի թիկոնս Հասութեամք Սրբոյ Հովմոյն, որ յար պայտպանութեամք ինամեալ տածէ դհօւս էակցի իւրոյ Տեսան Յիսուսի Քրիս- տոսի, յորմէ յանձնեցաւ նմա, ի փառս եւ ի դոլես եւ ի պատիւ անուան իւրոյ: Եւ ի տեղակալութեան յանրդութեամք Հայրա- պետութեան տեան, Յակոբու, որոյ Տէր Յիսուս զերկարածութիւն աւուրք տացէ եւ կուղութիւն մտաց եւ փարուց:

Մրէ որք Հանդէպիք սմա ընթեռնլով կամ դաղափար զնեւով, յիշեսլիք զվերայ գրեալ Ոսկան անուամբ եւեթ մարդակեաս, զշարածորդ տառիս, նաեւ զթողութիւն յշ- նորհէլ ինառնիճաղանութեան եւ սղալուց գրոյս, զի ի բազմազան օրինակաց եւ ի զա- նազան տեղիս շարածրեցաւ: Մանաւոնդ յայլելայլ տեղիս եւ ի շրջագայութեան, Զի մասն ինչ յեւդովիկայ սկիզբն արարեալ զծեցաւ, մասն ինչ Ացդրիանուազօղիս, եւ մասն ինչ Կոստանդնուպօղիս, եւ մասն ի Վանս մեր, որ է Յուշոյ Սուրբ Սարդիս, Ընդ Հովմանեալ սուրբ եկեղեցեաց գերաճու- կաց, որք են գերամբարձութեամբ երկնա- ռաս տես կառուցեաւ:

Նաեւ յիշել ժամեւ զմիաբանութիւն Սըր-
բոյ Ուխտիս, զեկունի տէր Պետրոսն, եւ
զբանասէր տէր Կարապետն, եւ գհողա-
բարձուն Կարապետն, եւ զաւագ սարկաւագ
Մկրտիչն, եւ զդեռաբորդոյ մանկունս դջա-
քարիայն եւ դիակիթն, եւ զալլս բաղումու-
սն, որք յիշեք՝ լիշեալ լիթիք ի Քրիստոս
Աստուծոյ մերոյ, որ է օրէնեալ յուփո-
եանս, ամէն:

Այս լիշտակարածը կր գտնուի հաս-
տարիս սկիզբը, նոր իջադրութեամբ էջ
1-2, բայց երկրորդ էջին ստորոտ կր տես-
նելիք իջ պրակահամարը, որմէ կր հաս-
կըցուի թէ ձեռազրիս սկիզբէն կր պակսի
մեծադրյա ժամը. քանի որ ներկայ պրակա-
համարը իջ-1 թիւերը միայն կր կրէ: Հա-
տորո իր այժմու կազմին մէջ կր պարու-
նակէ հետեւեալ գրութիւնները:

Ա.—Էջ Յա, բայորդիր—Նորին Սրբու
Բարսղի Եպիկոնյոսի եւ Աստղիարի Հեր-
ձուածողի, աեսութիւն ի մարմաւորու-
թիւն Փռէցին:

Բ — էջ 19ա, բոլորքիր — Աշխարհաց-
ցայց Մօսէսի Խորենացւոյ Կը տեսնուին
բազմաթիւ լուսանցագրութիւններ Խոտք գր-
պահ:

Գ.— Էջ 51ր, բոլորդիր եւ նոտարագիր.—
Հուծմունք Հոգելից բանից Սըրոյն Գրի-
գորի Նարեկացոյն:— Կը վերջանայ էջ 215, և
«Գոհառթիւն եւ փառք Տեսոն իմոյ Յիսուսի
օժեռոց բառերով»:

Գ. — Կարսովես Վլրդ. Ադրիանուպալս
ցի, Գրիչ, աշակերտ եւ ապա գործակից Ռա-
կան Վարդապահութի, օրինակած է մէջ Շաղ-
կապէ Ասուուածարանական Պրոկդի, 1658
ին. — Ծուցակ Զեռ. Երեւանի, թիւ 1832:

Դ.—Մկրտիչ Աշտարակցի, Գրիչ, օրինակած է մէկ ժողովածու, 1658-1662թ. — Ցուցակ Զիս. Խելանի. Թիւ 2274:

Հայոց պատմութեան